



# ՕՐԱԳԻՒՐ ԱՄՍՈՐԵԱՅ

Կը հրատարակի տմիսն անգամ մը, ամեն ամսուն 1 ին:  
Ռուզող կրնայ առաքարաւիլ, Շ. 3. Քիւքքնեան տպարա-  
նը՝ ի Կ. Պօլիս Ֆիննանքը բարձրագիւղ Յար-  
գոյ Սաքիր Պ. Մամուկին լրագրաց Ընկերութեան սցր-  
մարանը:

Տասներկու թերթի գինն է	40	գանեկան ԿԱՆԹԻԿ
Վեց	25	" "
Մեկ	4	" "
Անձնական շահի մը համար ըլլալու ծանուցումներուն յա-		
տուկ սակարկութիւն:		

1 ԿՈՅԵՄ-ԲԵՐ

Ը. ՏԱՐԻ 1861

Պ-Թ 11

## ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱԶԳԻ ԲԱՐՈՒՈՓ ԿԵՑՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Եղի մը յառաջադիմութեան համար սա հե-  
տեւալ գլխաւոր պատճառները կրնանք նշմարել  
այսինքն՝ գնդրոցք, հանդէսք, թանգարանք, ըն-  
թերցարանք, հրատարակութիւնք, և այլն :  
Բայց մեր նպատակը միայն առաջնին վրայ խօ-  
սել է այս տեղ, և կ'ուղեմք իմացընել թէ՝ գրագ-  
րոց մը ի՞նչ արդիւնք կրնայ տարագդին և հե-  
տեւաբար որչափ պիտանութիւն կրնայ ունենար :  
Բայց նախ սա կ'ըսենք թէ՝ գպրոց մը Եկեղեցի-  
են առաջէ, քանի որ Եկեղեցւոյն պաշոննեաները  
ի հարկէ նոյն գնդրոցէն պիտի յառաջ գան, ուստի  
այս գիտնալով Մակիստրոս Վաղարշին շնութեանց  
ձեռք զարկած առեն նոյն Վ արժարաններու-  
ձեռնամուխ եղաւ, և ապա Եկեղեցւոց շնու-  
թեանցը փութաց : Երանի թէ Մակիստրոսի  
փոյթը ունենային գարուս ուստի մասերներն ալ,  
որով ազգերնուս ընդհանրութեան տկար գայլերը  
օր ըստ օրէ յառաջ երթալով, գիտութեան աս-  
պարեղին համեմէր : Եւ երանի թէ՝ ընթերցողք  
լաւ համոզուէին թէ՝ մանկանց դաստիարակու-  
թեան սկզբնական պատճառը մի միայն գորոշին է :  
Վ ամս զի հոն պիտի տղայք կարենան իրենց հարկ-  
եղած մոտադրական զարգացումը դանել : Հոն  
պիտի տեմնան կատարեալ մարդկութիւն մը պէտք  
եղած բոլոր գործքերը : Հոն պիտի տղայք վայրիկ  
մը աշխատելով կարողանան ապագային համար  
օրինաւոր հանդառութիւն մը պատաստել : Հոն  
պիտի համայնքուն տղայք Ալոնից ամեն հանգա-  
մանքները Պղջմութեամբ ընդունելու . անտի  
պիտի առնուն ուսման, ու կրթութե մնունդը :  
անտի պիտի գանձնեն իրենց մարմնաւոր պիտոյքը

հոգալու, ամեն կերպ գործիքները . և անտի պիտի  
ծագի Աստուածապաշտութե գեւեցիկ պտուղը .  
անտի պիտի սորվին աղայը իրենց ծնողացը ընեւ-  
լիք պարտաւորութիւննին : Այս անդ պիտի տես-  
նեն տղայքին ախտապէս ընկերասիրութեան ու մի-  
արանութեան արդիւնքը, անտի պիտի ծագի  
ագգասիրութեան հիմնարկութիւնը : և վեր-  
ջապէս անտի պիտի յառաջանան ամենայն բարիք,  
և ահա ասոնք են Դպրոցի մը բերած արդիւնք-  
ները, որոց կը կարօտի մարդու իր ծննդեան վար-  
կենէն մինչև մահուան ակնթարթը : Ուստի կը  
հետեւ որ գպրոց չեղած զիւղի մը բնակչէք ը-  
զութիկ կը գոնուին յիշեալ արդիւնքներէն, բայց  
ի՞նչ անուն կրնամք տար այնպիսի խեղչ բնակչաց  
որոնք իրենց մանկութեան ատեն Դպրոցի չգոյ-  
յութեան պատճառաւ ոչ մոտաց զարգացումիլը-  
ցեր են ունենալ և ոչ ուսման հմտութիւն : Եր-  
գարեւ այսպիսիաց մարդկային կերպարանքը եթէ  
մեր գաղափարէն հանելով զանի ՚ի բաց վարելու  
որ ըլլամք, վայրենի կենդանիներէն շատ քիչ պի-  
տի կրնան տարբերութիւն ունենալ . զի հանձարն  
ու կրթութիւն է որ մարդու բոլոր անդան կենդանի-  
ներէն կորոշէ ինչպէս վճիռ տուեր են Փիլիսոփայք :

Ըստածնիս շատ անդամ փորձով ստուգ-  
ուած բան մին է՝ որ երբ ուսար երկիրներու-  
բնակչաց հետ տեսութիւն ընելու որ ըլլամք,  
տարօրինակ վայրենութիւն մը կ'զգամք ա-  
նոնցմէ . բայց ի՞նչ զարմանք, զի ի՞նչ առաւելու-

\* Օտար երկիր ըսելով կ'ուղեմք յիշել այն երկիր-  
ները, որոց մէջ Դպրոց ըլլալով ծոլովուրդը վայրին ի-  
մացած է :

թիւն ունի Պօլսեցի մը գիւղացիէն՝ որ նոյն գիւղացին իրեն աչքին իբրև զարմանալի հրէշ մը կ'եւրեայ։ Ամկայն չի կրնար ասկէ մէծ տարբերութիւնը բլասր երկուքին մէջ տեղ, որն է հանձար և իմաստութիւն։ Ուստի ընթերցովք՝ եթէ մինչեւ շարդ դրածնիս իրաւացի են, ուրեմն համոզուելու եմք թէ մարդկային ազգի պէտք եղած դաստիարակութեանը, մէկ հատիկ ու սկզբնական պատճառ՝ դպրոցներն են։ և եթէ դպրոցները չըլան՝ կրնամըսելոր մարդու ընկերասիրութեան անդամ ի՞նչ ըլլալը շատ գժուարաւ կրնայ գիւղար։ Տայց մը իր ծնած ատեն, կամ աւելի պարզ խօսելով՝ իր առջի աչք բացած լոպէն, և ոչ զօք կը տեսնայ, այլ թէ իր ծնուցիւ դայեակը և իր մայրը։ բայց քիչ ժամանակէն ասոնց առաջնն աւ կորսնցընելով՝ կը մնայ միայն մօրը հետ, և այսպէս օր ըստ օրէ զարդանալով՝ հազիւ թէ հինգ հոգի միատեղ եկած կրնայ անձնել։ և վերջապէս տղուն հասակը լենալով ծնողը կը պարտաւորին զանի դպրոց ուղարկել։ և տղան դպրոց գացած օրը, մէկէն՝ ի մէկ խուռան բազմութիւն մըն է աչքին դէմ կելլէ, որ թէպէտ ջղան առջի անդամ չի յօժարիր ներս մանել, ամկայն մէկ քանի վարկենէն կամ մէկ քանի ժամէն, և վերջապէս մէկ քանի օրէն, անանկ մը կը սովորի, որ կարծես թէ իր աչք բացած վարկենէն տեսած է նոյն ընկերաց բազմութիւնը։ և ահա այս միջոցին ընկերասիրութիւն մըն է տղուն միրտը կը սերմանուի, և դպրոցէն ելլալէն վերջն աւկը ջանայ որ նոյն ընկերները տեսնելով՝ անձն հետ խնամութիւն ընե։ և ասանկով՝ կը լայ ընկերասէր, կամ մէկ խօսքով միաբանասէր։ Հիմայ հոսա ալ գննենք՝ թէ ասոնց մըլ արդիւնաւոր կը բնայ համարուիլ, այսինքն մօր մը՝ իր զաւկին տուած կաթին մէջ՝ արդիւնք չի պարունակիր, և հետեւաբար չի կրնար բարիք մը բդել անկէ, այլ թէ լոկ ամճան մնունդ մը։ և կրնամը ըսելոր եթէ տղան կաթիւնը մէջ առաջ ասու աւ կը պարունակիր, և պարունակիր մէկ երկու մանր ու մունք աարբերութիւններ կը գտնուի ալնէ, իլենց ունեցած հեռաւ որ վիճակներնուն նայելով եղած տարբերութիւններն ալ ոչնին կը համարուին։ Հիմայ աս հալցմունքն ալ ընենք հոսա՝ թէ արդօք դպրոց գացող տղայ մը առանց դպրոցի մեծցող տղէ մը ի՞նչ տարբերութիւն ունի։ Տայց ասոնց մէջ այնա ամենամեծ տարբերութիւն, ու հեռաւ որութիւն կայ, որչափ տարբերութիւն ու հեռաւ ուղարկութիւն երկնի ու երկի մէջ տեղ։

մինչեւ տղուն կաթիւն կտրուած օրը՝ կը համար, ըսել կուզեմ որ, այնչափ է յիշեալ արդիւնքին տեղութիւնը, և անկէ անդին օգուտ չըներ։ Ա ասն զի այն արդիւնքը՝ որ կաթիւն պիտի յաւած գալ, արդիւն տղան կը փախչէ նոյն կաթիւն թէ, թէ, թէ, ըսելով, և ահա այն թէ ըսեց բաց վարկենէն անոր (կաթին) արդիւնքն ալ կորսուած կը համարուի։ և ահա այս մասին վրայօք այսչափ է մէր գիտոցածը զոր խիստ համառօտիւ արտայալուցինք։ Դանիք այժմ երկրորդին։

Տղուն մը Դպրոց երթալը որչափ ալ որ ժամանակաւորին սակայն անկէ քաղած արդիւնքը մշտնջենաւոր ու հետեւաբար շատ է, զորոնք զանց կրնենք այս տեղ մի առ մի յիշել, միայն այսչափ կուղեմք խմայնել՝ մեր ընթերցողաց՝ որ համոզուինք քաջապէս թէ ի՞նչ է Դպրոցի մը արդիւնքը։ Ամկայն կը շուարիմ այս տեղ, ընթերցող, թէ այս արդիւնքներուն ո՞ր մէկը արդեօք յառաջ բերեմ։ բայց եկուր մեր քննութեան կէտին պատասխան տալուն վրայ աշխատինք միայն։ սակայն պէտք չէ յօդուածնիս ալ երկարաբանելով ընթերցողնիս ձանձրացնել, զի ամենայացանի բան մըն է որ տղայ մը չի կրնար իւր մօրը կաթը կամ սամնքը իր հետ պտուացներ։ բայց դպրոցին գաղած օգուտը, ուղէ չուղէ միշտ ընդ իւր է, և միշտ իրեն զլխաւոր ուղեցոյց, զեկափար, կրթիչ, ու խրատիչ են յիշեալ արդիւնքները։ և ահա այս երկու խօսքով կարծեմ բաւական կը համոզուին ընթերցող, թէ դպրոցի մը տուած օգուտոր մօր մը իր զաւկին տուած կաթիւն շատ գերազանց ու շատ ալ չափիւնաւոր է, զորոնք վերը յիշեցինք։ Ամկայն հոսա՝ ի վերջոյ աս ալ յառաջ բերենք՝ թէ կաթ ուտելով մեծցող տղայ մը՝ արդեօք առանց կաթի քարերուն ու փողոցներուն անկիւնը, մեծցող տղէ մը ի՞նչ տարբերութիւն ունի։ Ըստ մեզ այս երկուքին մէջ տեղ զիլսաւոր տարբերութիւն մը չի կայ. և գուցէ բժշկական կերպով քննուած ատեն, մէկ երկու մանր ու մունք աարբերութիւններ կը գտնուի ալնէ, իլենց ունեցած հեռաւ որ վիճակներնուն նայելով եղած տարբերութիւններն ալ ոչնին կը համարուին։ Հիմայ աս հալցմունքն ալ ընենք հոսա՝ թէ արդօք դպրոց գացող տղայ մը առանց դպրոցի մեծցող տղէ մը ի՞նչ տարբերութիւն ունի։ Տայց ասոնց մէջ այնա ամենամեծ տարբերութիւն, ու հեռաւ որութիւն կայ, որչափ տարբերութիւն ու հեռաւ ուղարկութիւն երկնի ու երկի մէջ տեղ։



նոնց երկասիրութեանցը երջանիկ ու քաղցրիկ օրեր պարզեցրով.

Տայց որպէս զի՞ ըլլայ որ մեր ընթերցողները կարծեն թէ կողմանակցութիւն է բարձնիս՝ ասոր համար 1861 և հոկտեմբեր 1ին նոյն Ա. Նշան Դալրոցին տարեկան հարցաքննութեան հանդէսը կը նկարութիւնը այս տեղ, զոր յատուկ նամակաւ մը խնդրուած է մենէ որ տեսած ցուցակներու և Ապուչեխի Եկեղեցւոյն ու Դալրոցին ողաբարձուաց կողմանէ ՚ի Պօլս գանուող Ապուչեխցւոց խաւրուած տեղեկութեանց ու վիայագրաց համեմատ տեղեկութիւն տամբ սկրելի ժողովրդոց.

Մեծարգոյ Խմբագիր Թունիիկ պատուական օրագրոյն:

Ակնայ Ապուչեխի գիտի Սուրբ Նշան Եկեղեցւոյն դպրոցը 1861 են Հոկտեմբեր 1ին տարեկան հարցաքննութեան հանդէսը կատարուելով՝ կը խընդիւմը որ տեսած ցուցակներնուդ համեմատ Ձեր պատուական հանդիսին մեջ տեղեկութիւնն մը տալու բարեհաճիր ՚ի ցնծուրին համայն ազգասիրաց:

1861 Նոյեմբեր 50 ս. Մանուկ Արքարան  
Ի Պօլս.

### ՔՆՆՈՒԹԻՒՆ

Ակնայ վիճակի առաջնորդ, գերապատիւ Ամենազոյ ծայրագոյն Ա արդապետը Ա արագայ Խաչի կիւրակէ օրի վերոգրեալ ինամակայի փոխանորդ մեծապատիւ Զերէվեան Սուրբիաս աղայի տունը հրաւիրուելով, առաւտուն յէւ կեղեցին հանդիսաւոր Սուրբ Պատարագ մատուցանելէն դինի, ժամը 3ին Ա. Խան Եկեղեցւոյն Քարոզիչ Յովհաննէս Պերճիմաստ Ա արդապետին և քանի մը պատուաւոր Եկեղեցականաց ու աշխարհականաց հետ գարձեալ Եկեղեցի գալով քննութեան յատեանը կը ներկայանան. ուր աել ընդարձակ գրասեղանի մը վրայ աշակերտաց գրաւոր աշխատութիւնները շարուած էին, ուստի այս միջոցիս երաժիշտ աշակերտք քաղցրաձայն երգով մը Դալրոցին ելլալով կարգաւ Եկեղեցի կ'իջնան և այսպէս քննութիւնը կ'սկըսի:

Քննուրեան նիւրերն եին:

1. Քրիստոնէական.

2. Պատմուրին Սուրբ Գրոց. 2 դաս:

5. Պատմուրին Ազգային. 2 դաս:
4. Քերականուրին. 2 դաս:
5. Թուաբանուրին. 2 դաս:
6. Վերլուծուրին:
7. Թարգմանուրին յաշխարհաբառ. ՚ի գրաբառ. եւ ՚ի գրաբառ. յաշխարհաբառ:
8. Սկզբունք Տրամաբանուրեան աշխարհաբառ. բառ համառօտ եւ դիւրիմաց:
9. Վայելագրուրին:
10. Գաղղիերին:

Ճողովականներուն ու քննիչներուն հաջութեամբը Քրիստոնէականի և Սուրբ Գրոց պատմութեան առաջին գասու աշակերտաց հարցմունքները դասատուն կընէ. իսկ միւս ուսումնաց հարցմունքները՝ ներկայ գանուող ուսումնական անձնները, ինչ կերպով որ ուզեր են. և այսպէս հանդիսականները գոհ ըլլալով՝ ցուցակներէ մէջ աշակերտաց ամենուն ըստ իւրաքանչիւր ունեցած կարողութիւնները նշանագրելով ստորագրեր են. Եւ վիրշապէս պերճաշուր Խնամակալին շնորհած ոսկեզօծ և արծաթեայ փայլուն Խաչելը աշակերտաց կուրծքը կախելով կոկոսի ժողովուրդը տարօրինակ ցնծութիւն մը գգալ. ուրիշ Աշան Գարուխեան անուն յառաջադէմ աշակերտ մը համարձակելով և չի կընալով միանգուածայն իր զգացած ներքին ուրախութիւնը զսպել յատեան կելլայ յանկարծ և յանպատրաստի գեղեցիկ ձառք մը կ'սկըսի կարգալ. ասոր վրայ շնորհավարդ Առաջնորդը թէ պէտ համառօտ, բայց ազգութեամբ մը իր գոհականութիւնը ցոյց կուտայ ամենուն, նա մանաւանդ իւնամակալաց, Հայութաբարձուաց և գատարիարակ Պատուելովն. և ահա այսպէս հանդէսը կը վերջանայ շքեղ փառաւորութեամբ:

\*Այս ցուցակին մենք ակամնատես եղանք ուրուն մէջ ա, ո, գրերը որոնք կը նշանակէն, տկար եւ ոչինչ, հազիւ կը գտնուէր. այլ ընդհանրապէս, միջակ, լաւագոյն, քաջալան, բառերուն սկզբնատառերն էր գտնուածները, ուրիշ կիմացուէր աշակերտաց անխոնջ աշխատութիւնները:

\*\*Թէպէտ շատ ուզեցինք որ այս ճառը հրատակնենք, սակայն նորին ընդարձակութեանը թերթերն չեն ներեց:



## ԶՈՐՔ ԼԵԶՈՌԵՎ

Հարուսակութիւն, Տես թիւ 40.

Այն միջոցին Պ. Տը Կրանսէյ իւր բարեկամներէն մէկեն որ Տրէզդա էր, նամակ մը ընկալաւ որուն մէջ կը պատուիքէր իրեն շուտով այն քաղաքը երրայ, վասն զի կըսէր ցյոյս ունիմ ուր քեզի պատուաւոր պաշտօն մը գտնեմ»: Պ. Տը Կրանսէյ միտքը դրաւ, մէկնի անյապաղ. քանի կերպար ստուկը կը քիշնար: Գաղղիոյ մէջ ունեցած հարատոքինները հասարակապետուրքենէն գրաւեալ էին եւ ապագայէն յոյս ջունեկը: Ճանապարհորդուրեան համար ինչ որ պէսոք էր նէ ժողվեց, Հռովմէն մէկնեցաւ. Եւ ճամբայ Ելաւ դէմ Հայութիա: Տարուգիրները ամեն տէղ սիրալիք ընդունելուրին գուան, վասն զի Գերմանացոց պէս հնիքասէր ժողովուրդ ջկայ: Պ. Եւ Տիկին Տը Կրանսէյ իրենց խօսուած լեզուն ջնասկընալով շատ մէծ նեղութեան մէջ պիտի գտնուէին առանց իրենց էտմօնին, իրենց սիրելի բարգմանին:

Գերմանիա հասնելուն պէս, էտմօն ուզածը լաւ կը հասկըցնէր եւ շարունակ խօսակցելով շատ ընտանեցաւ լեօրնի եւ Զիլլերի լեզուին զոր ամեն մարդ ալճափ դժուար կը կարծէ: Խնքն այ սկած ժամանակ քիչ մը սարսափէր էր Գորացի գրերէն եւ բառերուն կարծեցեալ խորուրենէն, որոնք շատ քաղցրանչչին կուզան մարդուս ականջին, քէ որ զանոնք հնչէլ զիսյոյ բերքի մը մէջ զբոնին: Տրեզդա հասնելուն պէս Պ. Տը Կրանսէյին յոյսը բոլորովին ՚ի գերեւ Ելաւ. այն ազնուականը որուն վրայ բարեկամը կը վստանէր, պաշտօնէն ինկէր, եւ ինքը բարեկամն ալ ուրիշ քաղաք մը գացէր էր: Անօգուտ տէղը շատ աշխատէն յետոյ պէտք Ելաւ. որ բոլորովին յոյսը կտրէ: Այս բանը խեղճ տարագիրներուն համար սարսափէլի հարուած մըն էր. ճանապարհորդուրինը բոլորովին ոչնչացուցած էր զիրենք եւ այնախի քաղաքի մը մէջ նետուէր էին ուր եւ. ոչ մէկը կը ճանչնային:

Մատամ տղ Կրանսէյին առողջուրինը այնչափ յոգնուրիններով սկսէր էր գէշնալ, եւ իւր այրը որ բառական բազուրին ունէր մէռորդով աշխատէլու համար. սկսէր էր տկարուրին մը իմանալ: Արսորեալ ընտանիքը կամաց կամաց մնացած գոնարենները ծախտեց. Սուրբն Լուդովիկոսի խաչը զոր Պ. Տը Կրանսէյ պատերազմի մը մէջ քաջու-

րեամբ վաստոցէր էր, միակ ինչն էր որկեց միայն մանուամբը կուզէր գատուիլ: Երբոր կնկանը հետ դուրս կելէր, շատ մարդիկ գիշարկնին կը վերցընէին Գաղղիացի Նժդէնին մաշած հազրաստին վերայ այն վեն պատուանշանը տեսնելով, էտմօն շատ աղէկ կընակընար իրենց ծնողացը վիճակը շատ անզամ մօրը ազուընէրը արտօսուալից կը տեսնէր, եւ շատ կը ցաւէր այն սիրելի Հօրը եւ Մօրը օգնել չկրնալուն վրայ. միշտ մէկ կերպ մը կը փնտուէր, եւ այս շարուն ակ մտածմունքները զինքը կը տրտմէցնէին: Սակայն եւ տարագիրներուն խեղճուրինը երաջակ կաւելնար:

Այս վիճակին մէջն էին, երբ իրիկուն մը էտմօն որուն ծնողը նրաման տուեր էին քաղաքին մէջ պտցնէլ զուարձանալու համար, տուն դարձաւ, մտախորի բայց ոչ այնչափ տիսուր կերեւար որ խորունկ մտածմունք մը միտքը յափշտակէր էր, եւ մերք ընդ մերք յուսոյ ճառագայթները կը ցուացընէր: Երբոր Սևպունը գրկեց, կարգէ դուրս եռանդէամբ մը ըստա. «Ան հայր իմ, քէ որ օգտակար կրնայի ըլլալ քեզի»:

Երկրորդ առաւատ ամեն օրուընէ աւելի կանուխ Ելաւ. Եւ Տրեզդայի զիստառ փորցնելուն մէկուն ճամբան բունեց, ուր կը բնակէր քաղաքին մէջ բառական երեւելի գրրածախ մը, Պ. Բէրրիի Մէյէր: Էտմօն այն գրրածախին խանուրը մտաւ, ուր կը գտնուէին ամեն տեսակ լեզուան հագարաւոր գրքէր: Հարցուց քէ կրնար խանուրին տէրոցը նուռ տեսմուի: Երիտասարդ մը երաւ հարցընէն կերչը, եկաւ էտմօնը Պ. Բէրրիի սկնենակը տարաւ Շիսուն տարուան մարդ մըն էր, քիչ մը գէր, լայն ցայգանոց մը հագած գուխը կերպասէ զտաւ. մը ձեռքը գրիչ մը սեղանի մը առջէն հաւած էր. սեղանին վրայ տետրակներ, եւ միւս ձեռքովը բունած խոշոր ծխափողը քաշելով կը գրէր ծխափողէն Ելած քանձը մասկէրուն մէջն, Պ. Բէրրիւս աջուընէրը էտմօնին վրայ դարձուց, որուն կերպարանքը նետարքքրուրինը շարժէր էր արդէն եւ. որ պարկեշտ վստահուրեամբ մը կը ներկայանար. էտմօն դրանը բով քիչ մը կանկ առաւ, զիստարկը համեց. գրքածախը ծխափայտը բերնէն հանեց:

«Ինչ կուզէս տղաս ըստա, Երկրին լեզուովը»

«Պարոն» պատասխանէց էտմօն «կաղազէմ Ելրէր, այսպէս առանց գրեղ ճանչնալու եւ ճեզի ծանօթ ըլլարու հոս զայռս»:

«Ճամա, լաւ տղաս . . . օտարական ես դուն կար-

Ժեմ. Գաղղիացի չես արդեօք:

«Այս Պարոն... Ո՞ն Աստուածիմ, արդեօք Դերմաներեն գեշ կը խօսիմ, կամ թէ սխալներ կը նեմ :

«Զե, տղաս... միայն քիչ մը հնչմունքդ... քայլ տարեկան ես.

«Տանըշորս»:

«Հազուագիւտ բան մըն է, որ այդ տարիքով օտար լեզու մը այլջափ լաւ կը խօսիս....

«Ո՞ն որջափ երջանիկ կընես զիս, ասանկ խօսելով: Շնչըն, համար:

«Որովհետեւ... Պարոն... երեկ խանուրի առջեւեն անցնելով, բան մը ինկաւ միտք . ինքնիրենս ըսի: Ո գիտէ թէ մեկը պէտք չէ որպէս զի մեկ քանի Գաղղիերեն գրքեր Գերմաներեն բարգմանէ. կամ թէ վաճառականական նամակներ շարադրէ... ուստի պարոն ձեզի հետ խօսելու ազատուրինը ունեցայ. Էտմօնին կերպարանքը եւ խօսելու եղանակը Պ. Մէյերին հետաքրքրուրինը սաստիկ շարժեցին:

«Ի՞ուն ով ես, ըստ, Տրեկայի մէջ մինանկ ես»:

«Ո՞չ Պարոն, ծնողաց հետ եմ հոս, Հօրս անունն ալ Տը Կրանսէ է, ասպետ Սուրբն—Լուրդվիկոսի պատուանշանին եւ Տօֆինէի ագնուական. տարագիր է. հարուստ էինք բայց հիմա չենք. շատ աղեկ կը տեսնեմ, ծնողը որչափ նեղուրեան մէջ են, եւ որջափ ալ երիտասարդ եմ, անոնց համար ստակ վաստրել կուզեմ: Կուզես նէ մեր վրայ տեղեկուրին առ, Մատամ Գրանձն, որուն տունը կը բնակիմք.

Վախճանն յառաջիկայս:

յայտնելով՝ անոր լուծումը կը խնդրէիք. ուստի զանի ուշադրուրեամբ կարդալով տեսանք որ Արեւելեան դարը՝ զինքը բաղկացնող գրերուն չափ բաժնուելով՝ այն յօդուածին ամեն մեկ տուներուն սկիզբը իր հսկայ անդամներով զարդարեք է, անանի որ նոյն յօդուածին ամեն մեկ տուներուն սկիզբը դրուած գլխագիրէր հաւաքուին նէ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԴԱՅ ը իր հրապուրիչ դիմօքը կատարելապէս կը ներկայանայ:

Կը խնդրեմ որ Եերկը ձեզի զալ չի կրնակուս համար ուստի կը խնդրեմ որ խոստացած վարձքերնիդ Արեւելեան դարու պատուական խմբագրին խրկէր՝ իր սրանչելի գրուրեանց փոխարեն մեր կողմանն իրը ջնջին նուեր մը. Եւխնդրէր որ իր սիրուն գրչին հրաշագեղ դէմքը մենէ չի ծածկէ: Յիրաւի կուզեկի հոս իր զմայլելի տաղանդին վրայօք չափազանց զովեսու մը ընելու՝ բայց Պ. Զամուրմէանին նախանձը չի շարժելու համար կը պարտաւորիմ լուել. մի միայն խոստովանելով որ երէ այս Երկուքը ճշմարիտ Հայուրեան եւ Հայ օրագրուրեան նախատիմք չեն նէ անշուշտ Աշխարհին վախճանն ալ շատ հեռու չէ:

Կոստանդնուպօլիս  
5 Հոկտեմբեր 1864:

### ՅՈՒՍԱՀԱՏՈՒԹԻՒՆ

(ՆՈՒԷՐ ՄԻ ՀԱՅԱՍՏ ԱՂՃԱՑ)

Ես հիւանդ եմ, ես հիւանդ եմ,

Հնկած մահման տրտմուրեան.

Բոյոր օրը աղօբումեմ,

Բայց յոյս չիկայ փրկուրեան:

Զունիմ ոչ որ, որ ձեռն մեկնէ,

Ցաւակցաբար, բոյլ մարմնիս,

Որ չերմ սիրով խօսէ, սրբէ

Թաց արտասուբն աչերիս:

Դեռ չեմ ծաղկել բառամումեմ

Տիսուր ժամերից օրերի.

Կոտրած սրտով սպասումեմ

Գառն օրհասին իմ կեանքի:

Դեռ չեմ շնչել կենդանուրին

Չորացա վարդն հասակիս.

Դեռ չզգացի երջանկուրին

Եւ ահա մամ առաջիս:

Գեալ ՚ի Երկինք աչերս ուղղած,

Նայումեմ ես վշտալից.

**Սախորդ թերթերնուս « Խաւարեալ ու Լուսաւորեալ բառերուն վայօք համառօտ խորհրդածութիւններ» վերնագրով հրատարակած յօդուածելուս, վեցերորդ հատուածին մէջ եղած ծածկագրութիւնը « ԱՐԵԼԵԼԵՅՆ ԴԱՅ» էրու որուն անունը նոյն հասուածին գլխատառերով շաբուած էրու Ուսափ այս ծածկագրութիւնը թէւ նմէկ քանի հոգի լուծեցին ալ նէ՝ նախապէս հետևեալ նամակը ձեռքերնիս հասաւ.**

Մէծարգոյ Խմբագիր :

Օրագրոյդ 10րդ թիւը կարդացինք, որուն մէջ և Խաւարեալներուն ընթացքին նկարագրուրինը » վերնագրով յօդուածին մէջ ծածկագրուրիւն մը ըլլա լը

ինչպէս իմ աստղս, շուտ գունատոնած

Պիտի գյորուի ալճ տեղից:

Մահ քեզանից ջեմ զարձուրում.

Իմ վախճանս է մեռանել:

Բայց կը ցանկայի նոր գրկում

Ցաւերդ բնով ես նեցել:

Այս նորա զրում եա ցաւայից

Մի քանի խօսք ինձ կ'ասէք

Եւ այդ գոնեայ այս աշխարհից

ինձ քաղցրուրիւն կիմեր:

Հիւմսամիայլ 1861 ամսատետր 9րդ.

## ՆՈՐԵՍԻԳ ՄԵՍԵԽԵՔ

### ԳԱԶԱՄԻԱ

1862

### ՍԵՆԵՍԻՆԵ ՄԵԽՍՈՒՄ

Ըստ անուն տետրակը ուժը տարի է որ կը շաբունակուի, գարձեալ այս անգամ 1862 թուա կանին գուշակութիւնը կընէ.

Ըմեն գրավաճառաց քով կը գտնուի:

Գին 3 զուրուշ.

### ԸՆԴՀԱՆՈՒՄ

ՎԵ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՔ

1862 ՍԵՆԵՍԻՆԵ ՄԵԽՍՈՒՄ

Չեշեալ « 1862 այս չորրորդ տարին է որ՝ այերէն օրացոյցի ճիշդ թարգմանուին, և երեմն մէջը յաւելուածներ ըլլալով, Ո. Յ. Քիւրքճեանի Տպարանէն կը հրատարակուի, ինչպէս որ այս անգամ այս ժամանակագրութեանց մէջ, և այլ ուրիշ տեղեր քանի մը յիշատակութեանց արժանի բաներ ադուցիկ եղած ըլլալը կը տեսնուի».

Ըմեն Հայ գրավաճառներու քով կը գտնըմի.

ԵՐԵՍՈՒՄ ՈՒ ԵՐԵՔ ՏԱՐԻ ՄԻԶՈՅ

ՆԵՐԿԱՅԱ ԱՆՑԵԱԼԻՆ ԾՆՈՒՆԴՆ Է

Եւ ապագային առաջնորդը

ԿԱՄ

ԱԶԳԻՆ ՎԻՃԱԿԻՆ ՎՐԱՅ ԸՆԴՀԱՆՈՒՄ

ՏԵՍՈՒԹԻՒՆ ՄԸ

ՅՈՐԻՆԵԱՅ Յ. ՈՍԿԱՆ

ՏԵՏՐ Ա.

Դիմ: Յ դուրսալ:

Հեղմակը զործը շաբունակելու համար Արգոյ հասարակութեան կողմանէ քաջալերութիւն կ'ապահէ:

## ՄԵԶՈՒԻԽԵԶԱ

Եղատախոս Մեզուն աշնան ցրտութեանց պատճառաւ իւր փեթակին մէջ փակուած ըւլալով զբնքը տեսնալ փափուսողաց Մէջու խեցան խրկած է այս անդամ, որ բաւական մեծութեամբ գեղեցիկ տեսրակ մի է:

Այս գտնութիւնից նիշեցափաց թանդարան և պ. Մարդարեանի քով կին Յ դուրսուշ:

Քնար Հայկական ազգօդուտ տետրին էր բրոդ և չորսորդ թիւերն ալ կ'ըստ ելան որոնք են Հոկտեմբեր 1 և 15 թիւերով:

Միւնատիյի Խրձիաս, և Մեզու աղատախոս Խմբագրութիւնները, որոնք Այսերական կառավարութեան հրամանաւ երկու ամիսների վեր է դադարձ էին, այս շաբթու Շ. Դուան արտօնութեամբը բարեբաղդ գտնուեցան յիշեալ խմբագիրները իրենց հրատարակութեանց ընթացքը կընել շաբթիւնը կ'ասէք:

Օմիւնիա հրատարակուած Միւութիւն կիսամեռայ և Ծաղկի տանօրեայ պատուական հանգէնները զորոնք Վագային Լրագրաց միջոցաւ արյէն լած էինք, այս շաբթուու յիշեալ թերթերը ձեռքելնիս համելու բարեբաղդութիւնը ունեցանք, որոնց Ուսումնական խմբագրաց մեր խորին չորհակալութիւնը նուիրելու պարտ կը համարիմք:

Ենցեալ ամսոյ օրագրոյս մէջ հրատարակուած հանելուկինս « Վէր կը նշանակէր, զոր լուծեց, Երգոյ Դերձակեան Մահականի Պարի զօր վարժապետը, որուն նամակը զանց ընելով միայն լուծմունքը հոս կը գնեմք:

Գործք Աստուծոյ և ծիրք մարդկան:

Մշտագոյնուն անիւթեան:

Սիր բառն է այն երեք գրով

Որ գտնուի շատելուն քով:

Ս և Ռ գիրերն համես:

Եսթը հաղար թիւ կը գտնես:

Է գիրն անփակ հետք ունի:

Որով տեառն անուն գծադրի:

Բարձրագոյն բառը ԱՍՏՈՒԱՆԱՄԱՆ

Ինձ յիշեցց Յովհաննու բան:

ԱՍՏՈՒԱՆ Սիր է բանձին պէս:

Թոշնկոյ աւ եղար արծուի պէս:

Մ. Գ. Վարժապետ  
Դերձակեան

Խմբագիր-Տօնօրեն  
Գրիգոր Պալեւս

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ո. Յ. Քիւրի ԲՃԵԱՆ

Կոստանդնուպոլիս Ֆինանսազար